

նէ , Ճարտար ու անխոնջ մշակութեամբ
երկիրը պտղաբեր այգի մը փոխարկէ .
և որ աւելի մեծն է՝ նախնի անշքացեալ
փառքը պիտի զարթուցանէ նոր իշխա-
նութիւն մը ձևանալով : . . . և այլն
և այլն :

ԼԱՄԱՐԴԻՆ

Ճանապարհորդութիւն յԱրևելս :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՊՕԼՍՈՅ

ՍԿԻՖԻՆ ՄԻՆՉԵՒ ՄԵՐ ՕՐԵՐԸ



ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

Երկրագնտիս վրայ քանի մը տեղեր
կան , որոնք իրենց բնական յատկու-
թիւններովն բազմաթիւ ազգաց բնա-
կութեանը կեղրոն , և մեծազօր իշխա-
նութեց մայրաքաղաք եղած են : Տե-
ղոյն կլիման առողջ և բարեխառն , ու
երկիրը արգասաւոր ըլլալով , և ընդար-
ձակ ու ապահով նաւահանգիստ ու-
նենալով , որպէս զի հեռաւոր աշխարհ-
ներէ եկած նաւերը կարենան հոն պա-
տրսպարուիլ :

Ճանապարհորդ մը որ առջի անգա-
մուն լլ ոսփորի նեղուցը տեսնէ՝ հան-
դերձ իր ամփիթէատրոնի ձևով գեղե-
րովը , մզկիթներովը , բարձրածայր աշ-
տարակներովը՝ որոնց պատերը արաբական
նկարներով զարդարուած են , իսկ տա-
նիքը ոսկով ու պայծառութեամբ կը
փալիլին , ան պալատները՝ որ սուլդան-
ներու ու անոնց ընտանեացը արքունա-
շէն բնակութիւններ եղած են . այս գե-
րազանց տեսարանիս վրայ զարմացած
կը մնայ և ուրախութեամբ մը սիրտը կը
լցուի : Լուսին առջեւը կը տեսնէ ա-
րևելեան փառաւորութիւններն որ նախ-


կին քաղաքականութեան խանձարուր-
քը եղած են : Երկու կողմն ալ մար-
դարտազարդ գօտւոյ մը պէս բոլորած
կը տեսնէ զլուտամալոլ , զքաղաքն () ս-
մանեան , զլուտամանուազօլիս , որ լու-
րելեան կայսերութեան Շաբելոնն ու
լոթէնքը եղաւ :

Լուտանդնուազօլոյ անունը միայն՝
քրիստոնէութեան նախկին դարերէն
սկսեալ՝ ամբողջ արևելեան պատմու-
թիւնը կը բովանդակէ , զորն որ յաջոր-
դաբար երեսուն կայսերք իբրև անգին
գանձ մը պահէցին , և զարձեալ ա-
րևեմտեան խաչակրաց առաջինն հանգըս-
տեան տեղն եղաւ . վերջապէս Լուտան-
դիանոսի անարժան յաջորդաց ձեռ-
քէն լլ է մմէտ երկրորդին ձեռքն ան-
ցաւ :

Լուչպիսի փառաւոր յիշատակներ ,
զարմանալի դէպքեր , փառաց և թշուա-
ռութեց տեսարաններ չի ներկայացըներ
մեզի այս քաղքիս պատմութիւն , որ ըստ
բազի՝ աշխարհիս մէկ խորշը զետե-
ղուած , բայց իր ազդեցութիւնը հնուց
՚ի վեր՝ ոչ միայն Լուրոպիս՝ այլ և բո-
լոր աշխարհիս վրայ ձգած է :

Դարձեալ խել մը բազմաթիւ դա-
րերէ ՚ի վեր մինչեւ այսօրուան օրս ըստ
քաղաքական նկատմանց ամենակարեւոր
կեղրոն մը սեպուած է Լուտանդնուազօ-
լիս , և աշխարհիս հաւասարակուու-
թեանը միակ պատճառ : Լոյս կարեսը
համարուած հաւասարակուութեանս
համար չէր որ քիչ տարի առաջ տակն՝
ուվրայ եղաւ Լուրոպիս խաղաղութիւնը
և բոլոր տէրութիւններ իրենց ուշադրու-
թիւնը հոն գրաւեցին : Լուսելքն ա-
րևեմոից հետ միացընող կէան ըլլալով
Լուտանդնուազօլիս , թէ արևելքն և թէ
արևեմոից աչքերն իրեն վրայ կը քաշէ :

Լոյսպիսի բազմահոյլ դէպքերով Ճո-
խացած քաղքիս պատմութիւն յուսանք
որ մեր բարեսէր ընթերցողաց հաճոյ
կ'անցնի , որոնցմէ շատը իրենց խանձա-
րութիւններուն անոր պարիսաներուն մէջ գրուած
կը գտնան , և անտարակիս կ'ուզեն գիտ-
նալ թէ ինչե՞ր անցած է ան քաղքին
մէջ՝ ուր հիմա իրենք կը բնակին :



Կոտոսակն առաջօն :

ԳԼՈՒԽ Ա.

Յունաց գաղթականի մը Բիւզանդիոնը հիմարկելը. — Բիւզաս. — Բիւզանդիոնի առումը. — Իշխանութիւնը. — Պաշարումն. — Պարսիկը. — Մակեդոնացիք. — Բիւզանդիոն դաշնակից Հռովմայ. — Կոստանդիանոսի գահը Բիւզանդիոն փոխադրութիւն.

Աշխարհքիս մէջ մեծ անուն ունեցող քաղաքաց ծագումը, ինչպէս նաև երեւելի մարդկանց ծնունդը՝ մենք զարմանալեաց պայծառ քօղովը կէս մը ծածկուած կը տեսնենք։ Տկար և գիւրահաւատ բնութիւննիս ամէն մեծամեծ բաներու սկիզբը գերբնական պատճառներու կ'ընծայէ։ Տիտոս լիլիոսի ըսածին պէս, հիները ուզեր են մարդկային բաներն աստուածային գործոց հետ խառնել, որպէս զի իշխանութեանց ծագումը աւելի փառաւոր ու մեծարոյ երեցը նեն։

Հին Ռիւզանդիոնը, որ Կոստանդնուպօլսոց հիմակուան զարմանալի շենքերուն տեղը շինուած էր, ինչպէս որ Դիոնեսիոս պատմագիրը կ'ըսէ, հիմարկեց Քրիստոսէ ԵՅՅ տարի առաջ Ռիւզաս անունով մէկը, որ մեգարեան գաղթականի մը գլխաւորն էր։ Շայց այլ և այլ պատմագրութեանց մէջ այս Ռիւզասայ պատմութիւնը շատ փոփոխութիւններ կրած է։ Պատմագիրներէն ոմանք իրեն հայր զՊիոսիդոն կը դընեն, իսկ մայր՝ զԼորուէս, Լարամազդայ և Խոսի աղջիկը. իսկ անունը իր Ռիւզանդիա դայեկին անունէն կը հանեն։ Ոմանք ալ կ'ըսէն թէ ասիկայ Ձրակիոյ թագաւոր մըն էր, որ Պարախիսի Հելեսպոնտի իշխանին Ռիւզալիա անունով աղջիսանը հետ ամուսնացաւ. կ'աւելցընեն նաև թէ այս իշխանուհին իր հօրը հաւանութեամբը քաղքի մը հիմունքը ձգեց, զոր Ռիւզաս իր անուամբը յորջորջեց։

Շայց արեւելեան տարեգրութիւններէն դուրս հանելով դիցաբանութեան բանաստեղծական դէպէրը, պէտք է ենթագրենք միաբան պատմազրացն Իմմիենոսի Արկելինեայ, Ալլիոսի, Կոստանդինի և Պերփեռուժենի, որ

զՌիւզանդիոն յունաց գաղթական սընկմարկեց, որուն գլխաւորն էր Ռիւզաս. այս գաղթականս մեգարեան պատերազմողաց խումբ մըն էր, որոնք իրենց հայրենեաց ամայի դաշտերը երեսի վրայ թողուցեր գացեր էին, վասն զի երկիրնին բոլոր բնակչաց հարկ եղած ուտելիքը չէր կրնար բերել. և ասիրաւ է որ Ռիւզանդիոն ինչ լեզու որ կը խօսուէր, նոյնը նաև Անեգարա կը խօսուէր, զոր կրնանք իմանալ Ռիւզանդացոց հրովարտակէ մը, որ Դաւթամոթենէս իր Ճառերէն մէկուն մէջ ըստ բնագրին մէջ կը բերէ։

Այսուհետու և Տակիտոս կ'ըսէն թէ Ռիւզաս Հյունաստանէն ելլելով ուզեց հեռու տեղ մը մէկ ուրիշ քաղաք մը շինել, և Դաւթիս պատգամ հարցուց թէ արդեօք աւելի ո՞ր տեղը կրնայ չինել. Պիւթիան ալ պատասխանեց թէ “Դակատագիրը կ'ուզէ որ կուրոց գառաջին գիմացի եզերքը քաղաք մը շինես,,,: Ին ատեն Ռիւզաս և իր ընկերներն իմացան թէ Պիւթիա՝ Վաղկեդոնացոց երկիրը կ'ուզէ ըսել, ու նախիրենք Ա սփորի եզերքը հասնելով, և ձեռքերնին ըլլալով մեգարեան գաղթականին գլխաւորին զուրցուած արգասաւոր երկիրները բնակիլը, գացին Ա սփորի անդիի կողմը, որ անպիտան տեղմըն էր, քաղաք մը հաստատեցին։

Անեգարացիք, ինչպէս որ Ա. Շառժուլա կ'ըսէ, Հյունաստանի անքեր և անպիտան երկիրներէն ելլելով, զարմանաց ու օրհնութեան ձայներ արձըկեցին, երթոր տեսան այն գեղեցիկ ու արգասաւոր տեղերը, փառաւոր գեղերն, այն արգիւնարար ու բերրի երկիրը, ուր կարծես թէ Ալախախինամութիւնն աւատաբաշխ ձեռօք իր մեծամեծ հրաշալիքը թափէր է։ Անեգարացիք այս փառաւոր տեղերս այնպիսի աւանդներ գտան, որ իրենց երեւակայութեանը և մոքին խիստ յարմար կու գային։ Ձեւբացւոց թագաւորին աղջիկը՝ Հելլէ, իր խորթմօրը բարկութենէն փախչելով Փրիքսոս անունով եղբօրը հետ, ոսկեզեղմն խոյին վրայ հեծած Ան ծո-

վուն նեղուցն անցաւ, և իր խզդուած տեղը իր անունովն Ելլեսպոնտոս ըսուեցաւ : Անգարացւոց աս տեղերս հասնելին եօթը հարիւր տարի առաջ, ամենէն առաջ Արգոնաւորդներն եղան որ ոսկեղմը փնտընելու երթալով՝ համարձակեցան չարագործ աստուածոց ձեռքին տակ եղած Աստվորի ափունքն ելլալ, և Եւքսինեան վտանգաւոր ծոցէն նաւով անցնիլ, որուն անունն իսկ միայն միրիկ կը գուշակէր :

Աստվորի ասիական ափանցը վրայ Պողիւքս զՄիկոս Շնիւթանիոյ թագաւորն սպաննեց, որ Հասոնին և իր ընկերացը թողչէր տար անցնելու : Արգոնաւորդը այս յաղթանակը անմահացրնելու համար, տաճար մը շնիւցին և Հունաստանի խնամակալ աստուածներէն մէկուն ընծայեցին : Լոյն տեղերն էր նաև թեւաւոր հրէշներէն չարչարուած մեղապարտ ու եղկելոյն Փինեւսի պալատը, զորն որ վերջը Արգոնաւորդը այն հրէշներուն ձեռքէն խալըսեցին :

Լեռանց վրայ շնոււած բազմաթիւ քաւութեան խորաններէն կ'իմացուէր ան ատենի Հյօն նաւորդաց ջերմեանդութիւնը, և Եւքսինեան Պինտոսին մրրկածուփ ալիքներէն ունեցած վախերնին : Աւ ծովուն բերնին մօտիկ եղած ժայռերը, ջրին բարձրանալուն համեմատ, միակերպ մէյ մը կ'երենային մէյ մը կը ծածկուէին . անոր համար հին բանաստեղծները կ'ըսէին թէ այս սեպածե ժայռերը ուզածնուն պէս կը շարժին, կամ Պիոսիդոնի հրամանաւը տեղերնին կը փոխէն :

Ինկէ քիչ մը անդին, լեռան մը վրայ Արամազդայ հռչակաւոր մեհեանը կար, որութիւն մը գրուած էր . “Արամազդը սկնութիւն կանչող նաւուղիղը, որ դէպ՚ի Իիհանեան ապառաժները կամ վրտանգաւոր ժայռերով լեցուն Եգեան ծովը Ճամբայ կ'ընէ, անվնաս կը նաւէ՝ թէ որ քամիներու տնօրէն աստուծոյն ալզոհ մը ընէ . . .” :

Իւնսդութեամբ կը յիշառուակուէր

Վմիկոսի հօն թագաւորելը, որ Աւտայի որդին ըմբշամարտութեան հրաւիրեց . կը յիշատակուէր նաև քաջն Ահանդրոս, որ լողալով Աստվորի նեղուցն անցաւ, որ երթայ իր Ներով սիրականին գիրկն իյնայ : Այն ջրանցքը, ուսկից Եւքսինեան Պինտոսը երագ ընթացքով մը Արթերկրական ծովը կը թափէր, արդէն իսկ Աստվորի նեղուց կը կոչուէր, և հնոց պատմութեանցը ու առասպեկներուն մէջ շատ նշանաւոր սեպուած էր :

Անգարացիք երկրիս այս խորշին մէջ եղած տեսարանաց գեղեցկութիւնը, ապահովութիւնը և հարատութիւր տեսնելով, հօն գացին հաստատուեցան . բայց ինչպէս որ հին ատեն մեծամեծ քաղաքաց ծագումը հրաշքով մը եղած կը սեպէին, այսպէս նաև առասպէլ մը հնարեցին թէ Շիւզաս Կալֆիեան Պինտիային խորհուրդ հարցընելով, Կալկեդոնի կամ կուրաց եղերքներուն դիմացը քաղքին տեղը որոշեր է :

Եւսերիս կ'ըսէ թէ, քաղքին հիմնարկութիւը երեսներորդ Ալիմազիագին երրորդ տարին եղաւ, այսինքն Կրիստոսէ 658 տարի առաջ : Օստիմոն պատմագիրն երկայն բարակ այլ և այլ դիցաբանական աւանդութիւններ կը յիշատակէ . նաև Երիթրէա սիրելլային մէկ պատգամը մէջ կը բերէ, որուն մէջ կայ թէ Շիւզանդիոնի պարիսապներն աստուածները շնիւցին : Շիւզանդացիք ալ համզուած էին թէ Շիւզաս իր հիմնարկած քաղաքը շնիւլու ատեն . Պոսիդոն և Ապոլոն եկան օգնեցին իրեն :

Անգարացիք հազիւ թէ Աստվորի մէջ հաստատուեցան, Շիւզանդիոն Արթերկրական ծովուն Ելլեսպոնտոսի ու Եւքսինեան Պինտոսի վաճառականութեան կեղրունն եղաւ : Իր երջանկութիւնը, և մանաւաճուգ այսպէս շուտով մեծնալը, մերձակայ ազգաց նախանձը շարժեց ու զիրենք զարհուրեցուց : Եւ իրօք Շիւզանդացիք տէր ըլլալով Աստվորի նեղուցին ու Ելլեսպոնտոսի, կը ընացին ու զածնուն ողէս :

մարդաշատ քաղքին այս երկու դռները բանալ վաճառական նաւերու, և թըշ նամեաց դէմ գոյել։ Եւքսինեան Պոնտոսի մէջ եղած ծովու հէներն որ երկար ատենէ՝ ՚ի վեր Ո՞ի թէրկրականի մէջ ասպատակութիւններ կ'ընէին, այս հաստատուն պատնեշիս ձեռքովը բռնուեցան ու իրենց աւազակութիւններնէն դադրեցան։

Եղուարդ Եփապիոն իր Հոռվմէական կայսերութենինալուն պատմութեր մէջ կ'ըսէ թէ երբոր Ո՞սփորի և Ելլեսպոնտոսի դռներն գոյուեցան, Ինիւզանդիոն ամենևին նեղութեան մէջ չինկաւ։ Եարեւորագոյն ուտելիքները, շուայլութիւնն ու հարստութիւնը առատապէս այն ընդարձակածաւալքաղքին մէջ կը գտնուէին։ Ո՞արմարայի ծովը միշտ նշանաւոր եղած էր իր առատ ու քաղցրահամ ձկներովը։ սովորաբար ամէն տարի նոյն եղանակին կ'երթային, և առանց ձարտարութիւնը բանեցնելու և գրեթէ անաշխատ առատ ձուկ կը հանէին։ Երենեղուցը վաճառականութեան համար կը բացուէր, Եւքսինեան Պոնտոսէն ու Ո՞ի թէրկրականէն հիւսիսային ու հարաւային կողմի ամէն տեսակ բերքերը ներս կը մտնային։

Ո՞եգարեան գաղթականին ասանկ յառաջադիմութիւնը Ծափակիոյ ազգաց վրայ վախ մը ձգեց։ Եսիփիոս պատմագիրը կ'ըսէ թէ՝ Հենէնս թագաւորը Ինիւզանդիոնի ինչուան դռներուն քովեկաւ ու զի՞իւզաս մենամարտութեան կամչեց։ Ի՞երկիւղ մեգարացին հաւանեցաւ, ու բարբարոս թագաւորը բըռնեց սպաննեց, որուն մահուան լուրը բոլոր մերձակայ կողմերը տարածուեցաւ։ Ովզրիս Ակիւթացւոց թագաւորն ալ Դանութը անցնելով, եկաւ Ինիւզանդիոնը պաշարեց։ Ինիւզանդացիք կատաղաբար դէմ գրին։ իսկ թշնամիք շատ անգամ յարձակեցան, անանկ որ Ինիւզանդացիք կէս մը թշնամիէն ջարդուելով կէս մըն ալ սովին պատճառաւ սկըսան տկարանալ։ բայց վերջապէս Ինիւզասայ կայսերը կանանց ըրած քաջութեան յիշատակը։

Այս պատմեն, կ'ըսէ Եսիփիոս, թէ Ինիւզալիա շատ մը օձ բռնել տուաւ և հրաման հանեց որ զանոնք նետի պէս թշնամւոյն վրայ նետեն։ այս բանէս Ակիւթացիք այնպէս զարհուրեցան որ մէկէն ձգեցին փախան, մոքենին դնելով որ Ինիւզանդիոնի վրայ աստուածոց մասնաւոր ինսամբը կայ։ Այս պատմագիրը կ'աւելցնէ թէ, այս դիպուածէն վերջը Ինիւզանդացիք քաղքին պատուարներուն մօտիկ գտած օձերնին չէին սպաններ։

Ինիւզանդացիք ասկէ վերջը քանի մը տարի խաղաղութեամբ անցուցին, և քաղաքնին աւելի մեծցնելու և վաճառականութիւնը ծաղկեցնելու ետեւէ եղան։ Ինայց մէյմն ալ Ո՞սփորի ափուն քներէն մէկ ուրիշ մեգարացի գաղթական մըն ալ նոյն տեղը գալով խաղաղութիւնը վերցուեցաւ մէջ տեղէն։ Ի՞սոնց գլխաւորն էր Ինիւզասայ եղբայրը Ո՞տրոմալոս։ Ի՞սոնք պզտի նաւակներով Ո՞եգարայէն դէպ ՚ի Ո՞սփոր եկան, և իրենց լրտեսներովն իմանալով որ Ինիւզանդացիք զինաւորուած՝ երկրին աւելի խորերը սիմտի երթան, մէկէն քաղաքը մօտան և նաւահանգստին մօտիկ եղած տեղերուն բոլոր տիրեցին։ Ի՞ս դիպուածիս մէջ ալ Ինիւզասայ կինը քաջարին Ինիւզալիա դիւցազնական արութեամբ մը իր անունը անմահացուց։ Իսլոր կանայքը ժողվեց, և իրենց իրախուսական բան մը խօսելով, ինքն անոնց գլուխ կեցաւ, և թշնամիքն ինչուան ծովեզերքը վուրնտեց, որոնք հազիւ կրցան նաւ մտնալ ու փախչիլ։ Ի՞նկէց վերջը նոյն նաւահանգիստը ծոյց Բէտալիոյ ըսուեցաւ, որ բանաստեղծական և սրտաշարժ անուն մընէ։ և ասով Ինիւզանդացւոց մէջ անջինջ մնաց իրենց կանանց ըրած քաջութեան յիշատակը։

Օ սիմոս կ'ըսէ թէ, Ինիւզաս մահուլնէն քիչ առաջ, փառաց ու երջանկութեան ծայրն հասած, երազ մը տեսաւ որուն մէջ աստուածները ցուցցին իրենց քաղքին հանգերձեալ փառաւոր վլիմակը, որուն զիխաւոր ու հիմնագիր

զինքը կը ճանչնային : ||'Եռաւ Ռիւզաս գերազանց արդարութեան ու քաջութեան համբաւ թողլով :

Վաղքին իշխանութիւնը ռամկապետական էր, ինչպէս նաև հին Հյունաստանի մէջ, և փոքր Ռիոյ քանի մը տեղեր, ուր որ այլ և այլ միջոց Ռիվիայէն, իշխանէն ու Խւրոտասէն գաղթականներ եկեր բնակեր էին : Խրբոր Ռիւզաս մեռաւ, խռովութի մըն է փրթաւ մէջ տեղը, և ասոր պատճառը քաղքին գըլ խւրոներն էին որոնք հպարտութեցուած հասարակապետութեան գլուխ կենալ կ'ուզէին : Խղած շփոթութեանց պատճառաւ վախ կար որ մերձակայ ազգերը քաղաքը վտանգի մէջ ձգեն որոնք ալ Ռիւզասայ անունէն վախնալու բան չունէին :

Ռիյն միջոցին որ ժողովուրդը վառւած էր, և կուսակցութիք ոտք ելած էին, ծերակոյտը ջանաց բաները կարգի դնել . և հրովարտակ հանեց թէ զօրավար՝ Դինիաս Վաղկեդոնացի իշխանը պիտի ըլլայ :

Խրբ ժողովուրդը հասարակաց հրապարակը ժողվուած կեցեր էր, ծերակուտին նախագահը ասանկ խօսեցաւ . “||Վ՛ Ռիւզանդացիք, ||'արմարայի, թիրակիոյ, և Ակիւթիոյ բարբարոս ազգերը մեզի գէմ պատերազմի պատրաստութիւն կը տեսնեն . Ռիւզասայ մահուամբը նոր համարձակութիւն մը առեր են : Վախաւոր մը ընտրեցինք ձեզի, որ զօրավար ըլլալու և զձեզ պաշտպանելու արժանաւոր անձ մըն է : Ուրեմն կ'առաջարկենք ձեզի որ հրովարտակը հաստատէք, ու զԴինիաս Վաղկեդոնի իշխանը մեր հասարակապետութեը գլուխ ընտրեք : Ինքն ալ մեզի պէս մեղարացի է, և Մտրումի աւարառութե միջոցը իր լաւութեանը մեծամեծ նըշաններ տուած է : , Ծն ատեն ժողովուրդը մեծամայն զԴինիաս ընտրեց, որ երկու օրէն վերջը եկաւ ու զօրավարութեան պաշտօնն ընդունեցաւ :

Դին պատմազրացմէ այս ժամանակիս Ռիւզանդացւոց վիճակին վրայ ամենէն տեղեկութի մը չունինք, զրոց

կորսուելուն պատճառաւ, որոնց մեծ մասը (Դմար ամիրապետը Ռիվեքսանդրիոյ գրատունն այրելով փառացուց, որով գրեթէ Ռիւզանդացւոց երկու հարիւր տարուան պատմութիւնը կը պակսի :

Ռայց վերջապէս Ռիւզանդիոնը զգալի կերպով ընդարձակեցաւ . պարիսալը ամբողջ քառակուսի խոշոր քարերով շինած ու այնպէս իրարու յարմարցուած էր, որ կարծես թէ ամբողջ մէկ կտոր քարէ շինուած է . քաղքին մէջ կար վարժարան մը, թէատրոն, տաճարներ, ու Ռիւզասայ գեղեցիկ արձան մը . նոյն պէս հարուստ և զօրաւոր ժողովրդեան մը ամէն հարկաւոր եղած բաները կը գտնուէին :

Ռիւզանդացիք ընդարձակ տեղ մը կը ժողովուէին, ուր որ ինչուան պատերազմ ալ կը ընար ըլլուիլ, և ուզածնուն պէս ծերակուտին հրովարտակները կը մերժէին կամ կը հաստատէին : Պարճական իշխանութիւնը գլխաւորին ձեռքն էր . բայց կը նար նաև ծերակոյտն հրովարտակով և ժողովուրդը քուէով իրեն առաջարկութիւնները ընդունիլ : Դիտուն ճանապարհորդ մը կ'ըսէ թէ, այս ըանս Հյունաստանի շատ քաղաքներուն մէջ ացքիս զարկած է . և շատ անգամ յիշեցի Ծնաքարսեայ Աոլոնի ըսած այս խօսքը թէ “Ձեր մէջը իմաստունները կը քննեն, և խենթերը կը հաստատեն : ”,

Ռիւզանդացիք իրենց ազատութիւնը և անկախութիւնը ինչուան Դարեհ Աշտասպեանին միջոցը կը ըցան պահել, այսինքն ինչուան Վրիստոսէ 450 տարի առաջ : Ովգան Վահոյ ծովեզերքին նախարարը կամ իշխանը, նախ Վաղկեդոնի տիրեց . վերջն եկաւ Ռիւզանդիոնը պաշարեց, ու ինչպէս որ Խւստաքէոս իր Դինիոնէսիոս Ռիվկառնացւոյն մեկնութեանը մէջ կ'ըսէ, ալ աս անգամ Ռիւզանդացիք ան աշագին բանակին գիմացը չկը ըցան դիմանալ : Վիշմը ատենէն վերջը Ծնիացիք նախարարներէն ապստամբեցան, և Պարսից իշխանութենէն խալսելով, բանսկով

մը Ալեսպոնտի վրայ եկան : Ի՞ն ատեն նաև Շիւզանդացիք ու իրենց մերձաւորները , այսինքն Վաղկեդոնացիք , և Ա ոսփորի և Մարմարայի շրջակայ ազգերն իրենց ազատութիւնը ձեռք կրցան բերել : Շայց աս ազատութիւնը շատ երկայն չտեսեց . Քոնիացիք Պարսիկներէն սաստիկ ջարդ մը կերան , և Շիւզանդացիք նորէն գերութեան տակ ինկան :

Այսոդոտոս կ'ըսէ թէ , աս ատեններս Վսերքսէս տեսնելով որ Ա ոսփորի նեղուցին երկայնութիւնը հինգ հարիւր քայլ է , ուզեց այս երկու եզերքներուն վրայ փայտէ կամուրջ մը ճգել : Ա երջը երկու քարէ սիւներու վրայ յունարէն և ասորերէն գրերով իր հպատակ ազգաց անունը , և թէ ցամաքի ու թէ ծովի վրայ ունեցած ամբաւ զօրութեր պատիերը փորել տուաւ : Ի տեն անցնելով Շիւզանդացիք ան սիւները քաղաքը տարին , ու իրենց խնամակալ աստուածներուն բազիններուն գործածեցին :

Ի՞ս երկրորդ գերութենէս քսանը վեց տարի վերջը , Վսերքսէս Քունաց դէմ պատերազմ բանալով , նաւակներու վրայ այն կամուրջը շնուց իր զօրքերն անցընելու համար : Շայց ամբողջ Խւրոպան ծանր հարստահարութիւններով նուածելէն վերջը՝ Այլամինայի ու Պատէայի պատերազմներուն մէջ յաղթուելով բանակը կորսնցուց , և սիրտը դողի մէջ՝ որ շրջայ թէ ունեցած երկիրներն ալ կորսընցնէ , գրեթէ մինակ՝ անցաւ գնաց Ալեսպոնտոսէն :

Վսերքսէսի յաղթուելուն լուրը արեւելեան Խւրոպիս ամէն կողմերը տարածուեցաւ : Պաւսանիաս Ապարտայի թագաւորը իրկուեցաւ յիսուննաւով , որոնցմէ քսանը Պելրապոնեսացւոցն էր , ու երեսունը Ամենացւոց , որ երթայ Շիւզանդիսնը պաշարէ . հետը միացան նաև Պարսից թշնամի ազգերը , որով Պաւսանիաս դիւրաւ կրցաւ քաղաքին տիրել . ու Վսերքսէսի նախարարները վոնտել : Պիւրինեի կ'ըսէ թէ , այս յաղթութիւնս Քուստինոս

պատմագիրը մեծ սխալմունքի մը մէջ ձգեց . վասն զի կ'ըսէ որ Պաւսանիաս եղաւ Շիւզանդիսնի հիմնադիրը , որ երկու դարէ 'ի վեր արդէն մեծապէս պայծառացած էր :

Պաւսանիաս Շիւզանդիսնի առմամբը գոհ չըլլալով , ուզեց նաև Ա ակեղեմնիան՝ իր հայրենիքը այս յաղթութեան արդասիքով չոխացընել : Ամենացիք որ պաշարման մէջ մասն ունէին , սպարտացի զօրավարին այս մուածութեանը վրայ շատ բարկացան : Պերիկլէս շատ մը նաւերով եկաւ Ա ակեղեմնացիքը վլոնտեց , որոնք մէկէն Շիւզանդիսնի տիրեցին ու իշխանութիւնը Ալէարքոսի ձեռքը տուին :

Ալկիբիադ աթենացին յանձն առաւնորէն քաղաքն առնելու , զօր իր գեղեցիկ դրքին ու հարստութեանցը համար Քունաստանի ժողովուրդները իրենց սեփհականնել կ'ուզէին : Արքոր լրտեսներն իրեն իմացուցին որ Ալէարքոս գացեր է Շառնաբազ նախարարին՝ որպէս զի իրմէ նաւ շինելու և զինուորաց վճարելու համար ստակ ուզէ , մէկէն գնաց քաղաքը պաշարեց : Ապարտայիք ամենայն կերպով դէմ դրին . ան ատեն Ալկիբիադ միտքը դրաւ որ խորամանկութեամբ իր ուզածը կատարէ :

Պլուտարքոս կ'ըսէ թէ , Ալկիբիադ՝ Ինաքսիլայոսէն , Լիգուրկոսէն և ուրիշ քանի մը բիւզանդացիներէ ծածուկ խօսք առաւ որ քաղաքն իր ձեռքը տան , բայց այս պայմանաւ որ ամեննեին աւարառութիւն չընէ . աս որ եղաւ , մէկէն ձայն հանեց թէ Քոնիոյ մէջ խուլութիւն կայ , ու ինքն ալ հոն պիտի երթայ : Հյորեկը նաւերով ծամբայ ելաւ , և զիշերը հոն հասաւ , և բոլոր զինուորներով ծովեզերքն իննելով , քաղքին պարիսպներուն մօտիկցաւ ու գրեթէ երկու ժամ անանկ կեցաւ : Ի՞ն միջոցին որ նաւերը սկսան նաւահանգիստը մըտնալ , Ալկիբիադի զօրքերը գուսում գոչումով պահապաններուն վրայ յարձը կեցան : Շիւզանդացիք այս յանկարծական յարձակմունքէն շփոթած մնացին . ան ատեն որոնք որ խօսք դրած էին Աւ

կիրիագին հետ, զինքն ընդունեցան, մինդեռ բոլոր ժողովուրդը դէպ՚ի դուռ կը վազէր։ Հօն սաստիկ պատերազմ եղաւ. վասն զի քաղքին մէջ որչափ որ Պէլոպնեսացի, Իփովտացի ու Իթե գարացի կար՝ Իթենացիքը որ ցամաք էլեր էին՝ բոլոր վանտեցին ու զիրենք ետ քաշուելու ստիպեցին, վերջը քաղքին մէջ մտնողներուն հետ սկսան կը ռուփիլ. պատերազմը խիստ սաստիկ եղաւ, ու երկայն ատեն յաղթութիւնը անորոշ մնաց, բայց վերջապէս Իթենացիք յաղթեցին։

Պատերազմէն վերջը Իթենացիք Իփուզանդացոցմէ մէկն ալ չի մեռուցին ու քաղքէն չի վանտեցին, և Ալկիրիադինչ խօսք որ տուեր էր հաստատուն պահեց։ Խակ երբոր հարկաւոր գործողութեանց համար և կէս մըն ալ իր ամբարտաւանութենէն շարժած՝ Քունաստան գնաց, Իփուզանդիոյ կառավարութիւնը իր տեղականներէն մէկուն յանձնեց։ Խրեն երթալէն երկու ամիս վերջը, Ի խւանդրոս Ապարտայի ծովակալը՝ Ալկեսպոնտի մէջ Իթենացւոց նաւերուն վրայ հասաւ ու լաւ ջարդ մը տուաւ, վերջը դէպ՚ի Իփուզանդիոյ ու Իփաղկեդոնի վրայ գնաց, որոնք մէկն դռները բացին։ Իփուզանդացոցմէ որոնք որ քաղաքը Ալկիրիադին ձեռքը տուեր էին՝ Իթէնք փախան, բաց՝ ի Ինաքսիլայոսէն, զոր Խակեդմնիա խրկեցին, և հօն դատաստանի կանչեցին։

Ինաքսիլայոս դատաւորներուն ասանկ ըսաւ. Վլ խոստովանիմ որ ես ալ Իթենացի զօրավալարին հետդաշնադրութիւնը. վասն զի տեսնելով որ հայրենիքս այնպիսի վիճակի մը մէջ ինկեր էր, որ դրսէն չէր կրնար բան մը ընդունիլ, և եղած քիչ մը ցորենը օտար զինուորները կը գործածէին, որով և Իթենացւոց հետ վաճառականութիւնը ընել, որպէս զի հայրենակիցք խեղչութեամբ չի մեռնին. ան ատեն ու զեցի Իթենացւոց հետ վաճառականութիւնը ընել, որպէս զի հայրենակիցք խեղչութեամբ չի մեռնին. և այս բանիս մէջ Խակեդմնայուցւոց առաքինի մարդկանց խրատին հետևեցայ, որոնք համո-

զուած են որ հայրենեաց բարիք ընելէն աւելի գեղեցիկ ու արդար բան չիկայ,,:

Ինաքսիլայոս արդարացաւ և ազատաբար կըցաւ Իփուզանդիոն մտնել. և նոյն միջոցը քաղքին գլխաւորը Աթենելոս՝ Ի խւանդրի տեղականներէն մէկն էր. ասոր յաջորդեց Ալկանդրոս, որուն անունը անմահացաւ մէկ դէպով մը, որ Քունաց պատմութեան նշանաւոր անցքերէն մէկն է։

Ին միջոցին որ ինքը Իփուզանդիոյ իշխանն էր, Վսենոփոն՝ տասը հազար Քունաց գլուխ կեցած հանդիաւոր կերպով եկաւ քաղքը մտաւ։ Ալկանդրոս երբոր իմացաւ որ կու գան, դիմացնին գնաց ուրախակցութիւն ընելու և իրենց ամէն պէտք եղած օգնութիւնը տալու համար։ Իայց երբոր քովերնին գընաց՝ զօրաց մէջ շփոխութիւն մըն է ելաւ և ստիպեցին զինքը որ ետ դառնայ։ Ալկանդրոս այս բանիս վրայ տըժգոհավով և արդէն Վքասիխ զօրավարին դէմը ըլլալով որ Վսենոփոնի խիստ բարեկամ էր, ուզեց որ թշնամին ձեռքը տան. բայց վերջապէս Վսենոփոնի խելացի հնարքովը վէճը դադրեցաւ, և երրորդ օրը Քոյնք Իփուզանդիոն մտան։

Իայց Ինաքսիլայ լակեդեմոնացի զօրավարը՝ քանի մը օրէն վերջը իրբեթէ ու զելով զօրաց հանդէս մը ընել՝ զիրենք քաղքէն դուրս հանեց. Երբոր իրիկունը ուզեցին ներս մտնել՝ դիմացնին դռները գոցեցին։ Ին ատեն Վսենոփոնի ընկերները սկսան պոռալ թէ.

Օ մեզ բարբարոսաց ձեռքը տալկ՛ուզես. իրենց անուանը անարժան Քոյներ՝ ուզեցին զմեզ խաբէութեամբ վանտել բայց մենք բռնի ներս պիտի մտնենք,,։ Իս ըսելով ումանք դէպ՚ի դուռը վազեցին. իսկ որոնք որներս մնացեր էին՝ տապարներով սկսան դռները կոտրտել։ Վսենոփոն աս բանս իմանալով և վախնալով ալ որ չըլլայ թէ զինուորներն աւարառութեան սկսին, մէկէն վազեց եկաւ. քաղաքացիք տներնուն մէջ պահութեամբ էին, ոմանք ալ կը փախչէին, մտքերնին զնելով որ տասը հազար Քոյնք քաղաքը պիտի աւրըշտըկէն։

Օխնուորները՝ Վասենոփանի չորս կողմը առին . ան ալ զէնքերնին վար առնել տուաւ , և ըստ որ ՞ Աթէ բռնութեան ձեռք զարնելու ըլլաք , պէտք է Ա ակեդեմնացոցմէ վախնաք , որ Յունաստանի զօրաւորագոյն աղջն է : Ա երջը զիրենք յորդորեց որ թշնամութեան խորհուրդները մէկդի թողուն : Խաքը շուտ մը Ինաքսիբիս զօրավարին պատգամաւորներ խրկեց . ան ալ խոստացաւ որ ծերակուտին գրէ ու աղաչէ որ Յոյները հաշտեցընէ : Ին ատեն զօրքը քաղքէն ելաւ , ու Ինաքսիբիս մէկէն գռները գոցել տուաւ ու հրատարակեց որ զինուորներէն ով որ քաղաքը մնայ , իբրև գերի ակտի ծախուի : Եւ ասիկայ պարզ սպառնալիք մը չէր , վասն զի Մշխտարքոս՝ Ահանդրի յաջորդը , Վասենոփանի ընկերներէն չորս հարիւրի չափ ծախուեց :

Իյս դիարուածէն քանի մը տարի վերջը , Տրասիբուլոս Աթենացին Իփրազնիոյ տիրեց , ու Ա ակեդեմնացուց աղջեցութիւնը վերցընելով , Յունաստանի պէս սամկապետութիւնն հաստատեց : Իայց քաղաքայիք գաւառապետի մը իշխանութեան տակ մնացին , որուն Երանէնն կ'ըսէին . ասիկայ Հռովմայեցւոց կայսերաց միջոցն ալ կար :

Իսկ Փիլիպոս՝ Ինակեդոնիոյ թագաւորը , միտքը դրած ըլլալով որ Աթենացւոց երկիրներուն տիրէ , նախ Արմարայի գլխաւոր քաղաքները նուածելու ետեւէ եղաւ , և ուզելով խարէութեամբ Իփրազնիոնդին առնել , որուն գեղեցիկ դիրքը իր զօրութեանը ամենայն կերպով կրնար նպաստաւորել , լրտեսներու ձեռքով ընծաներ խաւրեց . բայց անոնք բոլորովին մերժեցին : Փիլիպոս գիտնալով որ քաղքին իշխանին ձեռքով Ակ ծովին ու Կալեսպնտոսէն եկած քաղաքացւոց ապրուստը արգիլելով՝ կրնայ քաղաքը սովին մէջ ձգել , նախ ուզեց վաճառականութիւն ընելով Իփրազնդացւոց հետ դաշնակցութիւնը նաև . բայց իրենք չուզեցին այնպիսի իշխանի մը հետ վերաբերութիւն ունենալ : Ին ատեն ուրիշ հնարքներու

ձեռք զարկաւ : Իմբողջ զօրքովը պարիսպներուն մօտեցաւ , ու հնն բանակը դրաւ . քաղքին մէջ իրեն համախոն կուսակցութիւն մը կար , որոնց գլխաւորն էր Պիւթոն Ճարտասանը : Իսոնք նշանով մը քաղքին դռները պիտի բանային : Իայց բանը իմացուելով , Պիւթոն դատաստանի կանչուեցաւ , բայց Փիլիպոսի համբաւովը ու պարզեներ րովն արդարացաւ :

Կը շարունակուի :

Պոսք Մարաչախտը .

Այն յեղափոխութեանց առիթ է իրաւցընէ պատերազմը , և կամ այսպէս լսենք աշխարհիս վրայ մարդկացին ամենամեծ ձեռնարկութիւններէն մէկնէ , ուր յայտ յանդիման կը ցոլանայ ամբողջ ազգի մը բարոյական զօրութիւնն ու հանձարը որ անկման ու բարձրութեան ամենահաւաստի ցոյցն է : Ազգ մը որչափ զօրաւոր ալ ըլլայ յինքեան՝ սակայն միշտ կարօտ է զօրաւոր նեցուկներու որոնք իբրև գործիք մը ամենուն կոլմանէ կը գործեն : Իայց զօրավարն որչափ որ իր հայրենեայն իրաւացի յարգն ու պատիւը ստանայ , բայց ան ալ միշտ հայրենեաց կը կարօտի ինչպէս որ գլուխ մը առանց մարմնոյ ովնչ է :

Պատերազմական ոգին որ ներկայ դարուս մէջ մեծ տէրութեանց գլխաւոր զբազմունքն է , այս արուեստիս մէջ՝ յորում շատ կատարելութիւններ կը պահանջուին , անուանի և կտրիչ անձինքներ կ'ընծայէ ապագայից՝ ինչպէս նախնիք մէզի : Իադղիա որ հնուց ՚ի վերիբրև արեան յաջորդութիւն մը իր որդուցը սրտին մէջ անկած է այն եռանդուն և հանձարեղ երագամութիւնը ընդ ոգւոյ արիութեան , գեռ ևս արդի ժամանակիս մէջն ալ կը ցուցընէ թէ չէ պակսած իրմէ նախնի կորովը , և սուղժամանակի . մէջ աւագ անձինքներ ախոյեան կը հանէ՝ իր դրօները նորանոր պատկօք փառաւորելու համար :